

ԾԱՂԻԿ

ՄԱԿԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

ՇԱԲԱԹԱԿԱՆ ՀԱՆԴԵՍ

Դաստիարակութեան եւ Կրթութեան

ՄԱՂԻԿ ՄԱԿԱԿԱՆՑ կը հրատասակուի ամէն ուրբար օր, ի բաց առեալ Յունիս եւ Յուլիս ամիսները, բաժանողազինն է ԿԱՆԿՈՆ գօլոյ եւ զատուաց համար, ասանամսեայ 50 դմէկն. հինգտամսեայ 25 դմէկն, եւկու եւ կիսամսեայ 15 դմէկնեան. Այլ եւկրաց համար 12 ժրեն. իւրաքանչիւր թիւք կ'արժէ 50 փարա. Գաւառներէն դրումարուդր ալ կ'ընդունուի. բաժանողազրութեան համար դիմել առ Տնօրէն-Խմբագիր Միհրան Ասմանազ, կուկի Զապրիէ հաստեսի թիւ 61. Նուն Կ. Պերպէրեանի տպարանը:

ՏԱՐՐԱԿԱՆ ԸՆԹԱՑՔ

Ը Ն Թ Ա Զ Ք

ԸՆԹԱՑՔ ՈՒԹԵԱՆ ԵՒ ՎԵՑԵԼՉՅԲՑՆՈՒԹԵԱՆ⁽¹⁾

Պ. ՄԱՅՐԵՐԵՒ ԴԱՍԱԽՈՍՈՒԹԻՒՆՆԵՐՆ
ԱՌ ԱՇԱԿԵՐԸ ԻՐ՝ ՊՈՅԱՍ ԵՒ ՅՈՎՃԱՆՃԵՍ

Վ. ՆԱԽՈԴՅԱՆՈՒԹԻՒՆ. — ԺՈՒՅԱՆՈՒԻ
ԲԱԺԱՆՈՒՄՆ .

Պ. ՄԱՅԲՐԵՒ. — ԵՆԹԱԿԱՅԻ մը քով կը բարձրանայ
գտնուիլ երկու բայ: Գրէ՛, ծուխը ...
կը աեսնենք դիմացն առ ծուխն որ կը
կորուի օդին մէջ. ամրողացուցէ՛ք նա-
խադասութիւնն :

Յովին. (ԳՐԵԼՈՎ). ԺՈՒՅԸ կը բարձրանայ
և կը ցնդի:

Պատշաճ բայեր գրէ՛ք կէտերուն տեղ:
ՀՐԱՀԱՆԳ 7.

Ուղղեալ. — 1. Արեգակը (բայ) ամեն
առաւօտ, և.... (բայ) ամէն երեկոյ: — Արե-
գակը կը ծագի, ևն, և մարը կը մտնէ,

ևն — 2. Մայրը և.... (երկու բայ) (կ'օրէ
եւ կը քնացունէ) իւր մանկիկը: — 3. Աղը և
.... (երկու բայ) (կ'ընկդմի եւ կը նալի) ջու-
րին մէջ: — 4. Առտուան դէմ աքաղաղ-
ները (երկու բայ) (կ'արթննան ու կը խօ-
սին): — 5. Աշան եղանակին մէջ տերեւ-
ները (երկու բայ) (կը դեղնին ու կը թա-
փին): — 6. Ամրան ահճրեները [երկու
բայ] (կը թրչեն եւ կը զովացունեն] եր-
կիրը:

Պ. Մամբրէ. — 1. Բայ մը կրնայ ունե-
նալ մէկէ աւելի խնդիրներ: Գրէ . իմ պար-
սէզս կ'արտադրէ , և խնդիրներ տուր
այս բային:

Յովին. (ԳՐԵԼՈՎ). իմ պարտէզս կ'արտա-
դրէ լնդեղէններ, պտուղներ ու ծաղիկ-
ներ:

Պատշաճ խնդիրներ գրէ՛ք կէտերուն
տեղ:

ՀՐԱՀԱՆԳ 8.

Ուղղեալ. — 1. Ժամացոյցը կը ցուցնէ....
[երկու խնդ]. Ժամերն ու վայրկեաններն:
— 2. Յովհաննէն՛ո, ձիեր ուն.... [երկու խնդ]
խոտ ու վարակ տուր: — 3. Փերեղակը
կը ծախնէ.... [երեք խնդ.] թել, ասել, ու
ժապաւէն: — 4. Յիրանացիք կը խմեն....
[երեք խնդ.] զինի, գարեջաւը և խնձոր-

օղի : — 5. Մէկ տարին ունի [Երեք խնդ.] տասներկու ամիս, յիսուներկու շաբաթ, երեք հարիւր վաժսուն եւ հինգ օր : — 6. Տղայ մը կը պարտի իւր ծնողաց.... [Երեք խնդ.] սէր, յարգանք և Բնազանդութիւն :

Պ. Մամբրէ . — Արդ, որսլէսզի լաւ յիշէք ցարդ ըսածներս, պէտք է որ միտք պահէք հետևեալ կանոնները :

Կանան . — 1. Տարեք նախադասութեան . — Նախադասութիւնը կը բաղկանայ Ենթակայ է, բայէ ստորոգելիէ կամ խնդիրէ : — Օրինակ Տղան [Ենթ.] ուշադիր [Ստոր.] է [բայ] : — Ուսուցիչը [Ենթ.] կը կրթէ [բայ] աշակերտները [Խնդիր] :

2. Բայ մը կրնայ ունենալ :

Մէկէ աւելի ենթականներ : Օրինակ, հայրը ու մայրս կ'աշխատին :

Մէկէ աւելի խնդիրներ Օրինակ . Երկաթուղիները կը փոխադրեն ձամբորդներ ու վաճառքներ :

3. Ենթակայ մը կրնայ ունենալ մէկէ աւելի ստորոգելիններ :

Օրինակ . Այս աշակերտն հլու եւ աշխատասէք է :

4. Ենթակայի մը քով կրնան գտնուիլ մէկէ աւելի բայնը : Օր . Արեգակը կը լուսաւորէ և կը տաքցունէ Երկիրը :

5. Ժամանակի բաժանում . — Բայը կը դրուի ներկայ ժամանակ, երբոր կը բացատրուի այնպիսի գործողութիւն մ'որ տեղի կ'ունենայ խօսուած վայրկենին : Օր . Այս վայրկենին կ'աշխատիմ [Խերկայ] :

6. Բայը կը դրուի անցեալ ժամանակ, երբոր կը բացատրուի այնպիսի գործողութիւն մ'որ կատարուելէ դադրած է : Օր . Երէկ աշխատեցայ [անցեալ] :

7. Բայը կը դրուի ապառնի ժամանակ, երբոր ապագայի մէջ կատարուելիք գործողութիւն մը կը բացատրուի : Օր . Յառաջիկայ շաբթու պիտի մեկնիմ [տպառնի] :

Հարցմունք . — 1. Ի՞նչ մասերէ կը բաղկանայ նախադասութիւն մը : — 2. Քոէք խօսք մ'որոյ մէջ բայն ունենայ մէկէ աւելի ենթակայ : — 3. Ուրիշ խօսք մ'որոյ մէջ բայն ունենայ մէկէ աւելի խնդիրներ : — 4. Ուրիշ խօսք մ'որոյ մէջ ենթական ունենայ մէկէ աւելի ստորոգելիններ : — 5. Ենթակայի մը քով կրնայ ն գտնուիլ մէկէ աւելի բայեր :

— 6. Բայ մ'ե՞րբ կը դրուի ներկայ : — 7. Ե՞րբ անցեալ : — 8. Ե՞րբ ապառնի :

Փոխեց ի Հայ

Նշան ԹՈՐՈՍԵԱՆ

Ի. ԳԱՎԱԼ և Լ. ՄԱՅ

Մակարա

(Շարունակելի)

ԻՐԱԳԻՏՈՒԹԻՒՆ

Կ Բ Ա Կ

Բարեկամներս, ահաւասիկ կտոր մը մոմ զոր ահա կը վառեմ : Սեղանին վրայ կը դընեմ զայն և կը ծածկեմ գլխիվար դարձած սա բաժակով : Լաւ դիտեցէք ինչ որ պիտի տեսնէք հիմա :

Կը աեսնէք որ բոցին պայծառութիւնը կ'երթայ . կը դեղնի, բոցը կը նրբանայ, պատրուգին վերեւը կը կառչի, վերջապէս կը մարի և քիչ մը ճերմկէկ մուլի կ'ենէանկի :

Տիգրան, տեսածիդ բացատրութիւնը տո՛ւր ինձ :

— Բոցը խեղդեցիք, պարոն :

Այս', կրնայ այդպէս ալ ըսուիլ : Եւ ի՞նչ ըսել է կենդանի մը խեղդել :

— Կենդանի մը խեղդել՝ օդէ զրկելով զայն մեռցնել է :

Լաւ : Դիտես գու թէ՝ երբ մարդ չնչելու օդ չունենայ կը մեռնի : Մոմին մարիլլ տեսնելով, հասկցար թէ օդ չկենալին մոռրեցաւ : Բայց կը կարծե՞ս ուրեմն որ բոցն ալ չնչելու համար թոքեր ունենայ :

— Ո՛չ, բայց տանց օդի չկրնար վառիլ :

Հոս քիչ մը կը դադրեցնեմ հարցումներս, որովհետեւ եթէ աւելի յառաջ երթայի, չպիտի կրնայիք շարունակ այսպէս աղէկ պատասխանել : Քիչ մը վերջն աւելի լուս պատրաստուած պիտի բլուք ինձ պատասխանելու :

Դուք ամէնքդ ալ գիտէք թէ մոմի մը բոցը տաք է, թէ առանց այրուելու չէք կրնար ձեր մատին ծայրավն անոր գալչիւ : Դիտէք նաև թէ վառուած և կարմրած կը տոր մը հրատ կ'այրէ զձեզ, եթէ անոր գըպչելու բլուք . նոյնպէս կրտկին մէջ կարմըրցած երկաթի կտոր մը կ'այրէ :

Սա թոնրիկը կը ճանչէք դուք . գեղեցիկ փորձ մ'ընելու համար արդէն գործածած

եմք զայն։ Տեսէ՛ք, աղւոր կրակ մը վառած եմ անոր մէջ։ Կարմիր հրատին մէջտեղը երկաթէ գնդակ մ'եմ դրած։ այս գնդակը տաքցած է և կրակի գոյնն առած, նման այն երկաթին զոր դարբինը՝ սալին վրայ ծեծելու համար կը տաքցնէ։

Հիմա՝ ահա մոխրով ծածկուած թանձրաքարտէ երկու բոլորակներ և երկու մեծ բաժակներ։ Ունելիով մը, այրող և աղէկ մը կարմրաց կտոր մը հրատ կ'առնեմ, բոլորակին վրայ կը գնեմ և բաժակին մէկովը կը ծածկեմ զայն։ յետոյ երկաթէ գնդակն ալ միւս բոլորակին վրայ կը գնեմ և նոյնպէս բաժակով կը ծածկեմ։ Ուշադրութիւն։

Կը տեսնէք որ կարմրաց հրատը կը մարի, կը խեղդուի, ինչպէս որ քիչ մ'առաջ մոմին բոցն եղաւ։ մինչդեռ երկաթէ գընդակը շատ կամաց իր շողիւնը կը կրունցընէ, կրակին մէջ կարմրաց գնդակը բաժակին մէջ կարմրաց կ'առնեմ։

Քանի մը վայրէենէն հրատի կտորը կ'անհետանայ, կը կորսուի, մինչդեռ երկաթէ գնդակը բան մը չըլլար։

Գտանիկ ըսէ ինձ, հրատի կտորը կրանէր թէ ոչ։

— Սյո՛, կրակ էր, ինչու որ վառեցաւ լինցաւ։

Առով ըսել կ'ուղես թէ սպառեցաւ, հատաւ։ կա՛ւ։ Հապտ երկաթէ գնդակի է։ ան ալ կրա՞կ է։

— Ո՛չ, կրակ չէ, ինչու որ չփառիր ու չլըմնար։

Սյո՛, այսինքն ըսել կ'ուղես թէ երկաթի գնդակը հրատի կտորին պէս չհատնիր, չըսպառիր։ թէ կամաց կամաց չպահսիր եւ վերջապէս բոլորովին չանհետանար։

Համառօտենք ինչ որ մինչեւ հիմա կրակին վրայօք սովորեցանք։

Կրակ ըսուածը բան մ'է որ կ'այրի, այս ինքն կ'սպառի, կամաց կամաց կը պակսի և վերջապէս կ'անհետանայ։ Կրակը մնալու համար օդի պէտք ունի. առանց օդի կը մարի։ Բայց քիչ մ'առաջ՝ երբ բաժակը վառած մոմին վրայ քրի, այս բաժակին օդի կը պարոնակէր իր մէջ։ ինչո՞ւ համար ուրեմն մոմը մարեցաւ։

Փոխենք քիչ մը փորձն և աս ալ դիւրաւ

ալիտի համենաք։

Ահա սկաւառակ մ'որուն մէջ քիչ մը ջուր կայ։ Բոլորչի սունկ մը կը ճգեմ անոր վըրայ և այս սունկին վրայ ևս կը դնեմ այս կտոր մը մոմը զոր ահա կը վառեմ։ Այս լայնէկի բաժակին տեղ՝ զոր քիչ մ'առաջ կը գործածէի, կ'առնում սա նեղ բայց աւելի բարձր բաժակը և անով կը ծածկեմ մոմը այն սունկին հետ որոյ վրայ որ տնկած եմ զայն։

Բոցը կը մարի։ Բայց լաւ ուշ գրէք ասոր։ Ճուրը բարձրացած է բաժակին մէջ և հետեւաբար մաս մ'օդ անհետացած է։ Յայտնի է որ մոմին բոցը գրաւած է այս օդն որոյ չնորդիւ վայրկեան մը տեւեց։

Եթէ մոմին տեղ հրատի կտոր մ'ալ դընելու ըլլամ, միենոյն բանը պիտի պատահի, ջուրը բաժակին մէջ պիտի բարձրանայ։ ուրեմն հրատը վառած ատենը մաս մ'օդ կը ծէ։

Այսպէս, բարեկամներս, կրակ, կամ լաւ ևս ըսելով այրումն ըսուածը, այսինքն այրելու, օդին մէջ սպառելու, հատնելու գործողութիւնը կը կայանայ օդին՝ ուրիշ մարմնոյ մը հետ արագ միացմանը մէջ, այս մարմնները կրնան ըլլալ մոմ, հրատ, վայտ, թուղթ և այլն։ Երբ որ այս միացումը բաւական սառափիկ ըլլայ, ինչպէս հասարակօրէն կրակ ըսուածին մէջ, այրուած մարմնն և օդն որ զայն կ'այրէ կը տաքնան միասին այնպէս մ'որ կ'սկսին վայրիլ նման այն երկաթին զոր դարբինը կը տաքնէ։ Այս լրյուն ու տաքութիւնը յառաջ բերելու համար երկուքն ալ կը մաշին, կը հատնին. ուստի կրակը վառ պահելու համար՝ թէ հրատ ըլլայ այն և թէ՛ բոց, պէտք է միշտ շարունակ նորոգել այրման տառեն մաշած երկու նիւթերը. որք են այրելի և օդ։ Սյուրելի կ'ըսուին այն ամէն բաներն որք օդի հետ միանալով կրնան վառիլ. ինչպէս են. ածուխ, հանքածուխ, վայտ, հրատ, ճրագ, ճէթ, քարիւղ, և այլն։

Հիմա ըսի ձեղ թէ ամէն մարմին որ կ'այրի, աստիճանաբար կ'սպառի և վերջապէս կ'անհետանայ այն հրատի կտորին պէս զոր քիչ մ'առաջ կը քննէինք։ Ասի բոլորովին ճիշդ չէ։

Բայտ տեսնեմ Մաքրիկ, բան մը չմնա՞ր այն փայտին որ կ'այրի։

— Մոխրի կը մնայ։

Շատ լաւ . գիտէք դուք թէ հողը , աւազը չեն այրիր , Արդ՝ փայտին մէջ ալ կայ նիւթ մ'որ հողին , աւազին կը նմանի , այս նիւթը որ չայրիր , շատ քիչ է փայտին մէջ , և ամէնը այրել մնալէն ետք , անի կրակարանին մէջ կը մնայ :

Բայց շատ մարմիններ ալ կան որք առանց մոխիր ձգելու կ'այրին : Ասոնց բոցը պայծառ է և երբեք մնացորդ չեն թողուր . ինչպէս են մոմը , քարիւղը :

Մեզ այնպէս կ'երեւայ թէ կրակը , բոցը զանոնք բոլորովին կ'անհետացնէ ու կը չնշէ :

Սակայն բարեկամներս , առերեւոյթ բան մ'է այս , կրակը բան մը չնշօԵր : Երկրի վը բայ մեր օրով ոչ ինչ կ'ստեղծուի , և ոչ ինչ նոյնպէս կ'անհետի . պիտի ջանամ հիմա , այս ըսածո ձեզի հասկցնել :

(Նարունակիլի)

(7 . Ս .)

Գ. Ա. ՄԱԼՈՒԵԱՆ

— 33 —

ՄԻԶԻՆ ԸՆԹԱՅՔ

ՀԱՅԵՐԻՆ ԼԵԶՈՒ

ՀԱՐԻԿԻՐ ԲԱՅԵՐ

8. ԱՐԿԱՆԵԼ

(Տես թիւ 19)

Խեղդ ընդ անձն — . ինքնինք խեղդել
Խիլ — . ծակերը ծուկերը փնտուել
ի Խնդիր — (ինչ) . փնտուել , բնենել
Խիզբս — (զիւկը) . ծիլ , ուժգին փարքուիլ
ի Խոկ — (ինչ) . մտածել , նողալ
ի Խոյզ — (ինչ) . փնտուել , բնենել
ի Խոյզ և ի խնդիր — (ինչ) . փնտուել
ի Խորովս — (ինչ) . խորովել
Խոսս — . խօսակցի
Ծնդ Ծաղը — . վրան խնդալ
ի Կարգ — (ինչ) . կարգի դնել , հաւուել
ի Կիր — (ինչ) . գործածել
ի Կիրթ — (ինչ) . վարժեցուել , կրբել
Հալածական — (զոք) . հալածել
ի Համար — (ինչ) . հաւուել
Ծնդ Հայց — . փնտուել , ուզել
ի Հաշիւ — (ինչ) . հաւուել
Ծնդ Հարկաւ — (զոք) . հարկաւու ընել

ի Հարց և ի փորձ — (զոք , ինչ) . հարցավնենել

ի Հեգն — (զոք) . հեգնել

Հերկ կոմ հերկս — . հերկել

Հիմն — (իմիք) . հիմ ձգել

Հուր — . կրակ ձգել , այրել

ի Հրապարակագոյժ — (ինչ) . հրապարակել , երեւան հանել

Հրատոս — . կրակ վտուել

Զայն — . ձայն հանել

Զեռն կամ ձեռն ի գործ — . ձեռնարկել , սկսիլ

Զեռնագիր — . սորուարել

ի Զիգ — (ինչ) . երկարաձգել

Ճառ — . ճառ խօսիլ

ի Մատանակ — (զոք) . մատնել , ձեռք ձլու

ի Մատնեալ — (զոք) . ձեռք անցնել

ի Մոռացօնս — (ինչ) . մոռնալ

Յեղյեղուկս — (ինչ) . միւս կրկնել

Յուշ — (ինչ) . յիշեցունել

Նախանձ — (ումեք) . նախանձը շարժել , գրգնել

Նախանձուկս — (ումեք) . նախանձը շարժել

ի Նեղ — (զոք) . նեղը ձգել

ի Շահ և ի վաճառ — (ինչ) . տահավաճառութեան գործածել

Շնորհս — (ումեք) . շնորհի , երախտիք համարել

յՈւղի — (զոք) . նամբայ դնել

Ոտն զոտամիր — . ոտք ոտքին վրայ դնել

Պահ — . պահանել

ի Պատրանս — (զոք) . խարել

Պար — . չորս կողմէն պատել

Սակ — . գին կտրել , սակարկել

ի Վաճառ — (ինչ) . վաճառել

ի Վաճառաշահ — (ինչ) . սաւկը շահեցունել , բանեցունել

ի Վար — . (ինչ) . գործածել

Վարձս — . սակարկել

Վիճակս — . վիճակ ձգել , վիճակով լինել

ի Տախտակար — (զոք) . գետինը զարնել , փոել

Տապաստու — (զոք). գետինը փռել, սպանել

Տարածոց — (ինչ). տարածել

Ի Տարակոյս — (զոք). տարակուսի մէջ ձբգել

Փախստական — (զոք). փախցոնել

Փախստեայ — (զոք). փախցունել

Փակ — . կղպել

Ի Փորձ — (զոք). շարչաբել, նեղել

Քարավճռ — (զոք). բարձր տեղի վար նետել, բարկոծել

Ի Քարշ — (զոք, ինչ). բարձրտել, բաշդինել

Ի Քնին — (ինչ). բննել

Մ. ԱՍՔԱՆԱԶ

• • • • •

ԵՆԹԱՑՔ ԸՐԱԴՐՈՒԹԵԱՆ

ԱՀՄԷՏ ԵԿ ԲԱՇԻՑ

(ՀԱՅԿԱՆ ԶՐՈՅՑ)

ՑԱՏԱԿԱԳԻԾ

Երաշտութիւն Հնդկաստանի մէջ. — Կիցիչ արեւ մը, բոյսք չորցած, կենդանիք ծարաւանիւթ....

Երկու հովիւք, Անմէս եւ Բաշիտ, այդ մահաբյըր աւուրց մէջ միմեանց կը պատահին իւրեանց արօտավլայրաց սահմաններուն վրայ. Մի եւ նոյն վշտով համակեալ, ծնրադիր կ'աղօթեն՝ դարման խնդրելով յերկնից:

Ցանկարծական լուռւթիւն օդոց մէջ. հողմք, թռչունք, ոչխարք, ամէն ինչ կը լրէ: Մարդկային կերպարան մը, վեև եւ յաղթահասակ, կը յառաջանայ առ ինքեանը. Ոգին է նա բաշխիչ բարեաց եւ չարեաց, մէկ ձեռքն առատութեան որայ բռնած, միւսն ահաւոր սուր մը:

Մինչ փախչիլ կը խնդրեն ահաբեկ, նա կը հրամայէ նոցա կենալ, խօսիլ իրեն ու յայտնել իրենց իղձեր, զոր կանխաւ կը խոստանայ խուլ. բայց խոհեմութիւն, չափաւորութիւն կը պատուիրէ:

Ահմէտ նախ կը խօսի. ընէ Ոգին որ փոքրիկ վլտակ մանցնի իւր դաշտերէն ու իւր խաշինք իրենց ծարաւն անցնեն: Կը կատարուի իւր խնդիրքն: Երբ կարգը Բաշիտի կուգայ, նա կը խնդրէ որ նոյն խիկ Գանգէսը, նուիրական ու յաղթաջուր Գանգէսը հոսի իւր դաշտաց մէջէն: Ի զուր կ'զգուշացնէ զնա Ոգին. իւր պէտքեր ա-

ւելի^o են քան իւր դրացւոյն: Բայց Բաշիտ կը պնդէ, մեծնալու տենչչն բռնուած:

Ոգին կը հաւանի: Եւ ահա՛ կը լսուի որ կուգայ Գանգէս մռնչածայն, եւ ամէն ինչ, ծառ, հանգրուան, ոչխար ու արջաւ, եւ զԲաշիտ իսկ գլխովին լնդ քարշ կը տանի իւր ալեաց հետ: Բարոյական:

ԸՆԴՀԱՑՑՈՒՄ

Սաստիկ երաշտութիւն մը կը տիրեր Հնդկաստանի մէջ. արևը կիզիչ ջերմութիւն մը կը հեղուր. գաշտք, չորացեալ, անբոյս, տիսուր անապատ մի դարձեր էին. գետինն խորխութեալ էր բազում ուրեք. հեղծուցիչ մթնոլորտ մի կը ծանրանայր երկրի վերաց, յորմէ կը թուէր կեանքն խուսափիլ տակաւ առ տակաւ:

Այդ մահաբյըր աւուրց մէջ երկու հովիւք, Ահմէտ և Բաշիտ, միմեանց պատահեցան իւրեանց արօտավլայրաց սահմաններուն վերայ: Խորին տիսրութեամբ համակեալ էին՝ երկուքն ալ, զի կը տեսնէին իւրեանց ոչխարաց ծարաւահիւծ ծնդիլն. ինքեանք ևս պապակեալ էին: Միւնոյն մտածութենէ մլեալ՝ ծունք դրին միմեանց քով և, յերկինս ամբառնալով պաղատագին բազուկներ, խնդրեցին դարման այս դըժընդակ աղիտին:

Ահա յանկարծ ահաւոր լուռւթիւն մի տիրեց այերց մէջ. հրաշունչ հողմոց ձայնը դադարեցաւ. լուեցին թռչնոց երգերն, եւ խաշանց ու արջառաց նուաղեալ բառաչք ոչ ևս եղան լսելի: Եւ երկու հովիւք տեսան հետուն մի մարդկային կերպարան, այլ յոյժ առաւելյաղթահասակ և առաւել վեհաշուք քան զտեսիլ սովորական մարդոյ, որ կը յառաջանայր առ նոսա: Մի ձեռքն ունէր որայ առատութեան ցորենոյ և միւսովն կը ձօնէր սուր մի ահաւոր: Սոսկմամբ լի, երկու խաշնաբածք կը մոարերէին փութալի փախուստ. այլ արդէն իրենց մօտ հասած էր տեսիլն. կասեցուց զնոսա նշանացի, և ըսաւ. «Ես եմ Ոգին բաշխիչ բարեաց և չարեաց. եկած եմ այսր չնորհելձեզ ձեր խնդրուածքն, լնուլ ձեր իղձերըն. մի՛ զանդիտէք, խօսեցէ՛ք համարձակ և ըսէք ինձ ձեր սրտի փափաքներն: Այլ, խնդրելէ յառաջ, լա՛ խորհեցէք. կշուրցէ՛ք ձեր պիտոյքն և համեմատեցէք նոցա ձեր խնդիրքն, զի մի՛ գուցէ տենչն աւե.

լորդաց աղխտաբեր լինի ձեզ» :

Այսպէս խօսեցաւ Ոգին, և երկու աղա-
ւարածքը լուռ կային աղչեալք և անհա-
մարձակք։ Հուսկ ուրեմն Ահմէտ զառաջինն
խզեց լուռթեան թելն և ըսաւ. « Ոգի՛դ
բարերար, զի կը հաճիս լնուլ իմ փափաք-
ներս, ըրէ՛ ուրեմն որ վտակ մի փոքրիկ
անցնի իմ դաշտերէս և խաշինքս նորա վը-
ճիտ ալեաց մէջ յագեցնեն իւրեանց պա-
սուքն։ Հազիւ Ահմէտ արտասանած էր այս
բառերն, և ահա անդ առ ոտիւք իւրեանց՝
աեսան բղխիլն մի արծաթափայլ աղբեր,
որ սկսաւ հոսիլ քաղցրակարկաջ. ախորժ
զովութիւն մի յանկարծ սփուցաւ մզկուտ
ծանրացեալ այերց մէջ։ Նոր ու կենդանի
դալարութիւն մ' զգեցան արօտաւայրք, եւ
ոչուարք ոստոստելով խայտալով վագեցին
ըմպել անյագաբար առուակին յստակ ջու-
րերէն։

Այն ատեն յառաջ անցաւ Բաշխու և խօ-
սեցաւ. « Ոգի՛դ առատաձիր, տո՛ւր յաղ-
թաջուր Գանգիսի հոսել գնաւլ իմ դաշտաց
մէջէն»։ Եւ երբ արտասանեց այս բառերն,
արդէն ինքզինք տէր երեւակայելով որր-
բակոհակ յորդահոսան Գանգիսի, ուռեցաւ
գոռոզութեամբ և արհա մարհոտ կարեկցա-
կան ակնարկ մը նետեց Ահմէտի վրայ, որ
փոքրիկ վտակ մի միայն ունէր և ծառա-
յական խոնարհ դիրք մի պիտի բռնէր իւր
քով։ Ահմէտ ալ միամտօրէն կ'սքանչանար
բաշխտի վեհ փափաքանաց և յանդուգն
խնդրանաց վերայ, և մի քիչ կը զգջար իւր
սրտին մէջէն այդօրինակ շքել հայցուած-
մ' ըրած չլինելուն համար։ Բայց Ոգին ը-
սաւ Բաշխտի. « Լա՛ւ խորհէ, մահկանացո՛ւ.
գիտցի՛ր արհամարհել ինչ որ չէ կարեսր.
է՞ր առաւել են քո պէտք քան գլուցւոյդ»։
Բաշխտ չհաւանեցաւ փոխել իւր խնդրուա-
ծըն. կ'ուզէր վայելը Գանգիսի տէրն ըլլա-
լու և հոչակուելու փառքն։


Յայնժամ հեռացաւ Ոգին դէպ ի գետն՝
թողլով մի պահ երկու հովիւքն անհամեր
ակնկալութեան մէջ։ Մի քանի վայրկեան
յետոյ լսելի եղաւ ի հեռուստ ջուրց ահեղ
շառաչիւն մի. նոյն ինքն Գանգէսն էր,
Գանգէսն յաղթաջուր, որ խորտակելով իւր
թումբեր՝ կուգար մանչաճայն վրափակո-
հակ, եկաւ ողողեց Բաշխտի դաշտավայրքն,
իւր բուռն հոսանաց մէջ խլեց տապալեց
ծառ ու հանգըռուան, ընդ քարշ աժեալ

տարաւ տմէն ինչ որ գտաւ իւր յորձնե-
ռանդն ալեաց առջև, ոչխար և արջառ յա-
փըշտակուեցան ամէնքն ալ, և, աւա՛զ,
Բաշխտ խսկ գլխովին, ու Գանգիսի սէգ տէ-
րըն եղաւ ճարակ մի տիտեռան։

Գիտնամք չափաւորել մեր տենչեր, զի
մի՛ գուցէ ուելորդին զհետ պնդելով զըր-
կումք ի կարեսրացն խսկ և մեք անձամք
մատնուիմք ի կորուստ։

(Հայ աբբայ Պանելէի)

Ռ. Յ. Պէտրէսկէն



ՏՐԱՄԱԲԱՆԱԿԱՆ ԼՈՒԾՈՒՄՆ (1)

ԲՆՈՒԹԻՒՆ ԵՒ ՅԱՐԱԲԵՐՈՂԹԻՒՆ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԵԱՆՑ

ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴԱՍ
ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՍԵԱՆՑ ՏԵՍԱԿՆԵՐ

ԼՐԱՑՈՒՑԻՉ ՆԱԽԱԴԱՍՈՒԹԻՒՆՑ

21. Հ. Լրացուցիչ նախադասութիւնք
քանի՛ տեսակ են.

Պ. Լրացուցիչ նախադասութիւնք երկու
տեսակ են. սորադաս եւ միջանկեալ։

22. Հ. Ո՞ր լրացուցիչ նախադասութիւն
ը սորադաս կը կոչուի։

Պ. Այն լրացուցիչ նախադասութիւնը
որ գլխաւորին հետ շաղկապով մը կամ-
ուած է, և որ նորա ժամանակը կամ թէ-
ութիւնը կամ նպատակը և կամ ուրիշ մէկ
պարագայն կը ցուցնէ, կը կոչուի սորա-
դաս նախադասութիւն։ Սորադաս նա-
խադասութիւնք գլխաւորին նկատմամբ
սովորաբար ոեսուի կամ բնութեան խնդրոյ
պաշտօնը կը կատարեն։ Խնչպէս։

Ոչ ոք կրնայ ըսել թէ վաղը պիտի ապրի։
Ծերունին Յակովը դժուարաւ հաւանե-
նեցաւ որ Բենիամին մեկնի իւր քովին։

Գորտը այնքան ուռեցաւ որ պայքեցաւ։
Ճաշակները կը փոխուին երբոր ծերութիւնը
հասնի։

Պարտիմք դաստիարակուիլ մինչդեռ ժա-
մանակ ունին։

Եթէ ոչ ոք աւելորդն ունենար, ամէն
մարդ պիտանին պիտի ունենար։

— Ստորադաս նախադասութիւնը եր-

բեմն նաև գլխաւոր նախադասութեան են-
թակայն է, ինչպէս,

Այլ ևս հաստատուած է որ երկիրը արե-
գական ուրցը կը դառնայ:

Զի ներող եւ արգահատով է արարիշն՝ այն
ամենեցուն յայտնի է:

23. Հ. Ո՞ր լրացուցիչ նախադասութիւ-
նը, միջանկեալ կը կոչուի:

Պ. Միջանկեալ կը կոչուի այն լրացու-
ցիչ նախադասութիւնը որ գլխաւոր նա-
խադասութեան մէկ մասին իմաստը կ'ո-
րոշէ կամ կը մեկնէ և երկու տեսակ է Որո-
շի և Մեկնիչ

24. Հ. Միջանկեալ նախադասութիւնը
ե՞րբ որոշիչ է:

Պ. Միջանկեալ նախադասութիւնը ո-
րոշիչ է երբ խօսքին մէջ անուան մը կամ
դերանուան մը իմաստը կ'որոշէ և կարելի
չէ զանց ընել զայն առանց գլխաւոր նա-
խադասութեան իմաստը խանգարելու-
ինչպէս, Այն աղուէսը որ կը ննջէ չկրնար
հաւ բռնել:

Որ կը ննջէ նախադասութիւնը որոշիչ
միջանկեալ է, վասն զի կ'որոշէ աղուէս գո-
յականին իմաստին ընդարձակութիւնը եւ
կը ցուցնէ թէ խօսքը ամէն աղուէսի հա-
մար չէ, այլ այն աղուէսին որ կը ննջէ:

25. Հ. Միջանկեալ նախադասութիւնը
ե՞րբ մեկնիչ է:

Պ. Միջանկեալ նախադասութիւնը մեկ-
նիչ է երբ խօսքին մէջ անուան մը կամ
դերանուան մը իմաստը կը մեկնէ, կը բա-
ցարէ, և կարելի է զանց ընել զայն ա-
ռանց գլխաւոր նախադասութեան իմաս-
տը խանգարելու, ինչպէս,

Աղուէսը որ այնքան խորամանէ է, թա-
կարգով կը բանուի:

Որ այնքան խորամանէ է նախադասու-
թիւնը բնաւ չորոշեր, չսեղմեր աղուէս գո-
յականին իմաստը: Աղուէս հոս իր ընդար-
ձակ իմաստով գործածուած է, զի խօսքը
ամէն աղուէսի համար է:

ՀՐԱՀԱՆԳ. 5.

Աշակերտը պարտի հետեւեալ նախադա-
սութեանց տեսակները որոշել:

(Աշխարհաբար). 1. Ճշմարիտ քրիստոն-
եայն պարտի ունենալ գթութիւն, որ վը-
սեմ առաքինութիւն մ'է: 2. Դիւրագոյն
իրը կ'ըլլայ գժուարագոյն, երբ մարդ տը.

հաճութեամբ կը կատարէ զայն: 3. Երբե-
մըն կը կարծէին թէ արեգակը երկրիս
չուրջը կը դառնայ: 4. Անտրտունջ տա-
նինք այն վշտաց զորս Առողուած կը յղէ
առ մեզ: 5. Սոլիրատ կը հարցնէր իւր բա-
րեկամաց թէ կը ճանչե՞ն երկիր մը յորում
մարդ բնաւ չմեռնի: 6. Այն փառքը որ
կուգայ յառաքինութենէ անմահ է: 7. Բա-
նականութիւնը որ Աստուծոյ ճայննէ, կ'ը-
սէ թէ պէտք է ամէն ինչ զոհել առաքինու-
թեան: 8. Մահուան չուրջը կը թեածէին
Ագահութիւնը որ կը կրծէ ինքինքը,
Յուսահատութիւնը որ իւր ձեռօքն կը
պատառէ իւր անձը, Փառասիրութիւնը որ
կը կրծանէ զամէն ինչ, Մատնութիւնը որ
կը փափաքի արեամբ սնանիլ, Նախանձը որ
իւր թոյնը կը սփռէ իւր շուրջը, Ամպա-
րըշտութիւնը որ անձամբ անձին անյատակ
անդունդ մը կը փորէ:

(Քրաբար). 9. Որպէս փորձի ի բովս ար-
ծաթ և ուկի, նոյնպէս ընտրէ զիրտս Աս-
տրւած: Առ. Ժէ. 3: 40. Մինչդեռ ժա-
մանակս ի ձեսս է, գործեսցուք զբարիս:
Դաղ. Զ. 10: 41. Որ բարւոք վերակացու-
լինին երիցունք՝ կրկնին պատուոյ արժանի
եղիցին: Ա. Տիմ. Ե. 47: 42. Որ հատու-
ցանէ չար փոխանակ բարւոյ՝ չար ի տանէ
նորա մի պակասեցէ: Առ. Ժէ. 13: 13. Մի
թշնամանասէր լինիր մարդոյ ի տարա-
պարտուց, զի մի չար ինչ գործեսցէ քեզ:
Առ. Գ. 30:

ՈՒՂՂԵԱԼ

1. Երկու նախադասութիւն
1. Ճշմարիտ քրիստոնեայն պարտի ունե-
նալ գթութիւն: զիս. նիս:

2. Որ զաեմ առաքինութիւն մ'է: մեկն.

միջանկ. նիս:

2. Երկու նախադասութիւն

1. Դիւրագոյն իրը կ'ըլլայ գժուարա-
գոյն: Գլս. նիս:

2. Երբ մարդ տհաճութեամբ կը կատարէ
զայն: Առոր. նիս:

3. Երկու նախադասութիւն

1. Երբեմն կը կարծէին. զլ. նիս.

2. Թէ արեգակը երկրիս չուրջը կը դառ-
նայ: Առոր. նիս:

4. Երկու նախադասութիւն

1. Անտրտունջ տանինք այն վշտաց. զլս.
նիս.

2. Զորս Ասառւած կը յդէ առ մեզ. որու. միջանկ. նիս :

5. Երեք նախադասուրիւն

1. Սոկրատ կը հարցնէր իւր բարեկամաց. զիս . նիս .

2. Թէ կը ճանչե՞ն երկիր մը . սոր. նիս .

3. Յորում մարդ բնաւ չմեռնի. որու. միջանկ. նիս :

6. Երկու նախադասուրիւն

1. Այն փառքը ... անմահ է. զիս . նիս .

2. Որ կուգայ յառաքինութենէ. որու. միջանկ. նիս :

7. Երեք նախադասուրիւն

1. Բանականութիւնը.... կ'ըսէ. զիս . նիս .

2. Որ Աստուծոյ ձայնն է. մեկն . միջանկ. նիս :

3. Թէ պէտք է ամէն ինչ զոհել առաքինութեան. սոր. նիս .

8. Եօրն նախադասուրիւն

1. Մահուան շուրջը կը թեածէին Ագահութիւնը.... Յուսահատութիւնը.... Փառամիրութիւնը.... Մատնութիւնը.... Նախանձը.... Ամպարշտութիւնը.... Գլ. նիս :

2. Որ կը կրծէ ինքզինքը . մեկն . միջնկ. նիս .

3. Որ իւր ձեռօք կը պատառէ իւր անձը . մեկն . միջնկ. նիս .

4. Որ կը կործանէ զամէն ինչ. մեկն . միջնկ. նիս .

5. Որ կը փափաքի արեամբ սնանիլ. մեկն . միջանկ. նիս .

6. Որ իւր թոյնը կը սիռէ իւր շուրջը . մեկն . միջնկ. նիս .

7. Որ անձամբ անձին անյատակ անդունդ մը կը փորէ . Մեկն . միջնկ. նիս :

9. Երկու նախադասուրիւն

1. Որպէս փորձի ի բովս արծաթ և ոսկի . սոր. նիս .

2. Նոյնպէս ընտրէ զսիրտս Աստուած . գլ. նիս :

10. Երկու նախադասուրիւն

1. Մինչդեռ ժամանակս ի ձեռս է. սոր. նիս :

2. Գործեսցուք զբարիս. գլ. նիս :

11. Երկու նախադասուրիւն

1. Երիցունք ... կրկին պատույ արժանի եղիցին . գլ. նիս .

2. Որ բարեոք վերակացու լինին. որու. իջնկ . նիս :

12. Երկու նախադասուրիւն

1. Որ հասուցանէ չար վոխանակ բար-ւոյ . որու. միջնկ. նիս :

2. Չար ի տանէ նորա մի պակասեսցէ . զիս . նիս :

13. Երկու նախադասուրիւն

1. Մի թշնամանսէր լինիր մարդոյ ի տա-րապարտուց. զիս . նիս .

2. Զի մի չար ինչ գործեսցէ քեզ. սոր. նիս :

Մ. ԱՍՔԱՆԱԶ

ԲԱՐՁՐԱԳՈՅՆ ԸՆԹԱՑՔ

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ՀԱՅ ԴՊՐՈՒԹԵԱՆ⁽¹⁾

ՎԻՊԱՍԱՆՈՒԹԻՒՆ

Երկայնագոյն հատուած է այս երգերէն « Հեծաւն », բայց աւաշ՝ ըստ լեզուին խոնարհագոյն քան զայլան : Այս երգն է այլաբանական պատմութիւն խնամութեանն ընդ Ալանս, զոր կը պատմէ Խորենացին այսպէս, « Զայսու ժամանակաւ միաբանեալ Ալանք լեռնականօքն ամենայնիւ , յինքեա-նըս արկանելով և զկէս Վրաց աշխարհին , մեծաւ ամբոխիւ տարածեալ ընդ աշխարհս մեր : Ժողովի և Սրոտաչէս զիւրոյ զօրացն բազմութիւն , և մինի պատերազմ ի մէջ երկրիս երկոցունց ազգացն քաջաց և ա-աղեղնաւորաց : Սակաւ ինչ տեղի տայ ազգ Ալանաց , և գնացեալ անցանէ ընդ գետն մեծ կուր , և բանակի առ եղերը գետոյն ի հրւսիոյ . և հասեալ Արտաշիսի հաստափի հարաւոյ , և գետն ընդ մէջ նոցաւ Բայց քանզի զորդի Ալանաց արքային ձերբակալ արարեալ Հայոց ածին առ Սրոտաչէս , զիսա-զազութիւն խնդրէր արքայն Ալանաց , տալ Արտաշիսի զինչ և խնդրեսցէ . և երդմունս և գաշինս տաէր հաստատել մշտնչենաւորս , որպէս զի մի ևս մանկունք Ալանաց աս-պատակաւ հինից ելցեն ի բնակավայրն Հայոց : Եւ ի չառնուլ յանձն Արտաշիսի առ ի տալ զպատանին , գայ քոյլ պատանւոյն յափն գետոյն ի գարաւանդ մի մեծ , և ի ձեռն

թարգմանչաց ձայնէ ի բանակն Արտաշլախ-
Քեզ ասեմ, Արտաշէս, եկ հաւանեաց տ-
չագեղոյ դստերս Ալանաց՝ տա՛ դպատա-
նիդ, զի վասն միոյ քինու ոչ է օրէն գիւ-
ցազանց զայլոց դիւցազանց զարմից բաս-
նալ զկենդանութիւն, կամ ծառայեցուցա-
նելով և ի ստրկաց կարգի պահել, և թշ-
նամութիւն յաւիտենական ի մէջ երկոցունց
ազգաց այնցիկ հաստատել: Եւ լուեալ Ար-
տաշխի զայսպիսի իմաստուն բանս՝ գնաց
յեզր գետոյն, և տեսեալ գիոյսն գեղեցիկ
և լուեալ ի նմանէ բանս իմաստութեան,
ցանկացաւ կուսին: Եւ կոչեցեալ զդայեա-
կըն իւր Սմբատ՝ յայտնէ նման զկամս սրտի
իւրոյ առնուլ զօրիորդն ի կնութիւնն իւր,
և գաշինս և ուլսոս հաստատել ընդ ազգի
քաջացն, և զգատանին արձակել ի խաղա-
զութիւն: Եւ հաճոյ թուեցեալ Սմբատոյ՝
առ արքայն Ալանաց յդէ տալ զտիկին օրի-
որդն Ալանաց զԱմթինիկ ի կնութիւն Ար-
տաշխի: Եւ ասէ արքայն Ալանաց: Եւ ուս-
տի տացէ քաջն Արտօւչէս հազարս ի հա-
զարաց և բիւրս ի բիւրուց ընդ քաջազգւոյ
կոյս օրիորդիս Ալանաց: Զայս աեղի առաս-
պելարաննելով վիպասանքն յերգելն իւր-
եանց ասեն: « Հեծաւ արիասիրան Արտա-
շխս ի սեաւն գեղեցիկ, և հանեալ զոսկէօլ
շիկափոկ պարանն, և անցեալ որպէս զար-
ծուի սրաթե ընդ գետն, և ձգեալ զոսկէ-
օլ շիկափոկ պարանն՝ ընկեց ի մէջք օրի-
որդին Ալանաց, և շատ ցաւեցոյց զմէջք
փափուկ օրիորդին, արագ հասուցանելով
ի բանակն իւր: Որ և ճշմարտութեամբ ու-
նի այսպէս: Քանզի պատուեալ էր առ Ա-
լանս մորթ կարմիր, լայքա շատ և ոսկի
բազում տուեալ ի փարձանս, առնու զտի-
կին օրիորդն Սամթինիկ: Այս է ոսկէօլ շի-
կափոկ պարանն » (Խոր. Բ. Ծ.): Այս
երգն է հետեւակ և ծանր, չունի վիպա-
սանաց միւս հասոււածներուն խաղը եւ
փափկութիւնը: Արի ածականն իրբու քաջ,
քիւ հայցականն, զմէջք, երկիցս, հասուցա-
նելով ձեւն, կ'ընծայեն յետնութեան նշան-
ներ: Խորենացին կը կոչէ այս երգերուն
հեղինակներն « Երգիչք Գողթան » . « Զար-
մանէ երգիչքն Գողթան առասպելարանն
այսպէս: « այլուր կ'անուանէ վիպասանն » .
« Զայս տեղի առասպելարանն վիպասանքն
յերգելն իւրեանց » . ուստի հաւանական է
թէ կոյին ի հնումն, ինչպէս Յունաց եւ

ուրիշ ազգաց, նոյնպէս Հայոց մէջ, առան-
ձինն ի Գողթան, խումբ մը մարդիկ որոց
գործը կամ արուեստն էր յօրինել այնպիսի
երգեր:

Թէ այս խումբը կա՞ր առ Արենացւով,
չունինք յայտնի վկայութիւն: Որովհեաեւ
երգերն ունին հեթանոսական գոյն, և վի-
պասանութիւնն էր թերեւս քուրմերու
արուեստ, հաւանական է թէ յետ քրիստո-
նէութեան հալածուեցան նոքա, և արուես-
տը խափանուեցաւ: Հեթանոսական ազանդը
զորմէ ասեն կորիւն և Խորենացի թէ թա-
քուցեալ էր ի Գողթան և զոր « երարձ
Մեսրոպ օգնականութեամբ իշխանի գա-
ւասին ». Էր թերեւս ոյս վիպասանաց
խումբը: Եւ այս հաւանական է մանաւանդ
ի Բուզանդայ, որ ի յիշելն Հայոց վիպա-
սանութիւններն, կը պարսաւէ իրեւ « չըբո-
տի հին և հիբանոսական սովորութիւնն » :
(Բուզ. Գ. ԺԴ.): Սակայն ստոյդ է թէ
երգերը կը պահուէին ի Գողթան, ինչպէս
կը վկայէ Խորենացին, « զոր պահեցին ա-
խորդելով մարդիկ կողմանն գինուէտ գա-
ւասին Գողթան » . և այլուր կը վկայէ թէ
Արտաշխի պատմութենէն շատ բան կը
պատմուէր ի Գողթան, ուր և իրբու ի ծա-
նօթ ազբիւր կ'ուզարկէ զիւր Մեկենասն
զԱմհակ Բագրատունի: « Արտաշխի վերջ-
նոյ գործք բազում ինչյայտնի են քեզ ի վի-
պասանացն որ պատմին ի Գողթան » : Եթէ
յայտնի էին Սահակայ, ապա կը կարգաց-
ուէին, և ունին պատմական յարդ: Բու-
զանդ կը վկայէ թէ Հայք, ոչ ազատ մարդիկ
միայն, այլ և շինականք, կը սիրէին իւր-
եանց վիպասանաց երգերը իրեւ ազգային
երգ » : Խառնազանձ բազմութիւն մարդկան
ժողովրդոց, նախարարացն և շինականու-
թեանն... զիւրեանց երգս առասպելաց
վիպասանութեանն սիրեցեալք, և նմին
հաւատացեալք, ի նոյն հանասպազորդէին:
Խորենացին ասէ երկնէր երկնի համար թէ
« զայս երգելով սմանց բամբուամբ, լուաք
խոկ ականջօք մերովք » :

Ա. Մ. ԴԱՐԱԳԱՇԵԱՆ

(Յարունակելի)



ՓԻԼԻՍՈՓԱՅՅՈՒԹԻՒՆ

ՀՈԴԵԲԱՆՈՒԹԻՒՆ
(Պէտքեան վարժարանի մէջ աւանդեալ
դասուց ամփոփումն):

Դ Ա Ս Է :

ՅԻՇՈՂՈՒԹԻՒՆ (Նար. թիւ 19.)

40. Պայմանն եւ օրէնք յիշողութեան: — Յիշողութեան պայմանն ըսերով կ'ըմբռնեմք այն թէութիւնքն առանց որոց յիշողութիւնը գոյութիւն չէր ունենար: Երկու հիմնական պայմանք կան. Ա. Պէտք է որ ո՞ր եւ է ժամանակ մ'անցած ըլլայ նախկին ըմբռնման և նորոգեալ ըմբռնման մէջտեղ, և Բ. Պէտք է որ միեւնոյն էակն ըլլայ ի սկզբան այն առաջին ապաւորութիւնն ընդունող, այսինքն անձնական նոյնութիւն (identité personnelle) գանուրի: Սյս նոյնութիւնն հիմն է յիշողութեան, զի մարդ իւր իսկ անցեալ ըմբռնումներն կրնայ յիշել, թէև կոք ըսած է թէ յիշողութիւնն մեր նոյնութեան հիմն է: Կոք եսին նոյնութիւնն ու այդ նոյնութեան ծանօթութիւնըն շփոթած է միմեանց հետ: արդարեւ մեր անձին նոյնութեան, մեր մտաւորական և բարոյական կենաց միութեան, շարունակութեան գաղափարն ունենալու համար յիշողութիւն ունենալ հարկ էր, բայց ճշմարիտ է նաև որ եթէ մեր եսը նոյն ըլինէր, նոյն չմար, յիշողութիւնն ալ անհար կ'ըլլար:

Յիշողութեան օրէնք այն թէութիւնք են որք հարկաւոր են որպէս զի վերերսեին յիշատակք: Սոքա կը վերածին չորս գըլիստարներու: 1⁰. Սուաջին ապաւորութեան սաստկութիւնը. 2⁰. Ուշադրութիւն: 3⁰. Կրկնութիւն. 4⁰. Զուգորդութիւն գաղափարաց:

Տպաւորութիւն մ'երը սաստիկ է, թէ և մարդ մի անդամ ևեթ կրէ զայն, կրնայ անջինջ դրոշմուիլ մտաց մէջ, մինչդեռ այլ տպաւորութիւնք, թէև կրկնեալ՝ բայց տկար, կրնան անհետ կորնչիլ և ո՛չ ես երեւիլ: Օրինակի համար, միշտ կը յիշեմք մեր առաջին անդամ գաղրոց երթալն, առաջին անդամ թատերական ներկայացման մը հանդիսատես լինելն, հրդեհի տեսարան

մ'որում՝ վոյթ չէ՝ մի անդամ միայն ականատես եղած լինիմք, մեր մեռած սիրելեաց վերջին վայրկեաններն, և այլն: — Ուշադրութեան կարեսութիւնն յայտնի է: Թէ եւ մէկ անդամ՝ բայց ուշադրութեամբ զնուած գէմքի մը գծերը կրնան անմուաց մնալ, և այդպէս գիտող նկարիչ մը կրնայ յիշողութեամբ պատկերացնել զայնս: Ճառ մ'որում ուշադիր ունին դրած են՝ կարող ես գէթ իւր գլխաւոր մասանց մէջ յառաջ բերել, մինչդեռ ոչ ինչ պիտի մընայ յիշողութեանդ մէջ, երբ անուշագիր ականջ մը միայն կուտասա տակենաբանին խօսից: Ուսանողք քաջ ծանօթ են իւրեանց դասն ուշի ուշով կամ վեր ի վերոյ կերպով ուսանելուն տարբերութեան: — Բատացուած գաղափարներ ո՛րքան յեղյելուին, կրկնուին, ա՛յնքան խորագոյնս կը հաստատուին մեր մտաց մէջ և ա՛յնքան գիւրաւ ի հարկին կը յիշեմք զայնս: Աշկերտն ի բերան ուսանելու համար կը սերտէ, կը կրկնէ, քարոզիչն իւր քարոզին վրային կ'անցնի մի քանի անդամ, գերասանը կը յեղյեղէ իւր գերը: Ընդհակառակն, կը մոռցուի լեզու մը զոր մարդ խօսելու առիթը չունի, եղանակ մը զոր ա՛լ չերգեր, քերթուած մը զոր ա՛լ չարտասաներ, երկիր մ'ուր ճանապարհորդեց և որոյ վայրաց, բնակչաց ու յիշատակարանաց վրայ այլ ևս չի մուածեր: — Վերջապէս, մեր յաւածագոյն ստացած գաղափարները կը ներկայանան մեր մտաց ո՛չ առանձինն, անջատ, այլ կապակցեալ այլոց հետ, վասն զի միշտ գաղափարաց միկամ աւելի խումբերու մասն են, յիշատակ մը կ'արթննայ առթիւ գաղափարի մը զոր ունիմք այս վայրիկնիս, և ինքն ալ իւր կարգին կ'արթնցնէ այլ յիշատակներ: Գաղափարաց զուգորդութեան յիշողութեան անհրաժեշտ մի պայմանն ըլլալը յայտնապէս կը տեսնուի մոռացման երկութիւն մէջ. ինչո՞վ ի միտ կ'ածեմք բան մ'որ վըրիած է մեր յիշողութենէն, եթէ ոչ մի այլ բանով որ մնացած է անդ. երբ կը փնտուեմք անուն մը՝ որ խուսափած է ի մէնջ՝ կ'արտասանեմք զանազան անուններ, յուսալով որ անոնցմէ միոյն հետ կորուսեալն ունենայ յուշարար առնչութիւն մը: Բայց մտաց այս գործութեան վրայ միքիչ յետոյ պիտի խօսիմք առանձինն:

41. Մոռացումն :— Միաքը՝ եթէ կը յիշէ՝ կը մոռնայ ևս . չեմք կարող մեր բոլոր գործողութեանց , մեր բոլոր վիճա՛ւն շուն, մեր ամէն փորձառութեանց և ստացած ծանօթութեանց յիշատակներն անկրուստ պահել մեր մէջ . բազումք մեր գիտակցական վիճակներէն կը ջնջուին և կ'անհետանան , և թէպէտ յիշողութեան առաւել կամ նուազ զօրութեան տատիճանին համեմատ մոռացումն ալ առաւել կամ նուազէ ի մարդիկ , բայց այս յայտնի է որ մոռացումն ընդհանուր և բնական է , մինչեւ իսկ կրնայ ըսուիլ , ո'րքան և այլանդակ թուի , որ մոռացումն յիշողութեան մի պայմանն է : «Ապրիլը , կ'ըսէ Ռիպօ , է ստանալ և կորուսանել . կեանքը կը կազմի այն չափ այն աշխատութեամբ որ իբաց կը վարէ իւրացեալ նիւթերն , որքան այնու որ զայնը կը հաստատէ : Մոռացումն ապիւրացում մ'է » : Եթէ մարդ բնաւ մանրամասնութիւն մը չմոռնար իւր կեանքէն և ամէն ինչ որ անգամ մը մոռաւ իւր գիտակցութեան գաշտին մէջ՝ մնար իւր յիշողութեան մէջ , ամենէն անկարեւոր տպաւորութիւնքն ու ամենէն հասարակ եղելութիւնքըն իսկ , հեռաւոր յիշատակ մը գտնելու համար հարկ պիտի լինէր միջանկեալ գիտաց ու տպաւորութեանց յիշատակներուահագին կոյտ մը տեղափոխել , անվերջ շարքէ մ'անցնիլ , և յիշելն անկարելի պիտի լինէր գործողութեան երկարութեանն համար : Մոռացումը մտքին մէկ հիւանդութիւնը չէ , այլ նորա կենաց և առողջութեան մի պայմանն է . առանց անոր յիշողութիւնը . իւր բեռան տոկ ընկճեալ և ի հարկէ մեծ մասամբ աւելորդ բեռան մը տոկ , չպիտի կրնար շարժիլ , այլ պիտի լինէր գանգտալ , անկենդան , մինչ նովաւ , սցսինքն չափաւոր ու բնական մոռացմամբ , կ'ստանայ թէթեացում , աշխոյժ և դիւրաթեքութիւն , որով և կենսական ուժոյ յաւելում :

Բայց այս բնական ու չափաւոր , մինչեւ իսկ կարեւոր , մոռացումէն զատ կայ ամբողջական կամ մասնական կորուստ մը յիշողութեան , որ ախտաբանական պարագայ մ'է և արդիւնք ուզելային հիւանդութեանց : Յութարափուրիւն (առնէսի) կը կոչուի մտաց այդ խանգարում բնական մէջ , և թէպէտ մտքին մէջ , կ'ստանայ բայցակայ գրգռութիւն , — ինչ որ կը կոչուի գերացութիւն . Սյա երկու տարրեր գիտակցական վիճակներն կրնան քնոյ ժամանակէ գուրս ալ , արթնութեան մէջ , ի յայտգալ , և յայնժամ կը կազմեն երկու տարրեր կեանքեր , երկու եսեր , բարոյական անձին միութիւնը կը խղի կը բաժանի յերկուս : Սոյա հակառակ , երբեմն ևս յիշողութիւնն ինչ ինչ ախտային պատճառաց ազդեցութեան տակ կ'ստանայ բայցակայ գրգռութիւն , — ինչ որ կը կոչուի գերացութիւն (hypermnésie) :

Սյափիսի հիւանդութեանց մէջ , ուր յիշողութիւնն ամբողջապէս կամ մասնակի կը կորուսի , կարեւոր է գիտնալ որ լիւատակ կը կորուսին սացման կարգին հակառակ սակառակ կ'որոշէն յուշաթափութիւնը (amnésie générale) , յարս հիւանդն կատարելապէս կը կորուսունէ իւր կենաց առաւել կամ նուազ երկար մի շրջանին յիշողութիւնը : Երբեմն մասնակի է յիշողութեան կորուսաը . ոմանք թըւոց յիշողութիւնը կը կորսնցնեն , այլք գիմոց , հին կամ նոր գիպաց , վերջապէս ուրիշներ յատուկ անուանց , նոյն իսկ իրենց անուան : Լեզուական յուշաթափութեան մէջ , որ անխօսուրիւն (aphasie) կը կոչուի , մարդ կայ որ բոլոր գոյականները կը կորսնցնէ , մի ուրիշն՝ բայցերն ու գերանունները . ոմանք բառից միայն առաջին դիրը պահած են . ոմանք միայն կարգալ կրնան այլ ևս՝ գրելը մոռցած ըլլալով , այլք կարգալու ունակութիւնը կամ կարողութիւնը կորուսած են , գրել միայն գիտեն այլ ևս : Գիտենք որ մեր բոլոր երացոց յիշատակն ի զարթնուուն չունիմք մեր յիշողութեան մէջ . բայց մասնաւորապէս քնաշըլկութեան մի յատկանիցն է մասնալ բացարձակապէս արթնութեան կամ սովորական ժամանակի ինչ որ ըրած է մարդ նոպային (accès) տաեն , սակայն ուրիշ նոպայի մը ժամանակ կրնան այդ յիշատակք կենդանանալ , այնպէս որ քնաշըլիկն իւր քնաշըլկութեան վիճակներն կը յիշէ առանց յիշելու արթնութեան վիճակներն , իսկ արթնութեան տաեն , մոռնալով իւր քնաշըլկութեան յիշատակներն . կը յիշէ միայն իւր արթուն ժամանակաց վիճակներն . որով այդպիսին կ'ունենայ կրկին յիշողութիւն . ահա ! ինչ որ կը կոչուի կրկնայիշողուրիւն (dédoubllement de la mémoire) : Սյա երկու տարրեր գիտակցական վիճակներն կրնան քնոյ ժամանակէ գուրս ալ , արթնութեան մէջ , ի յայտգալ , և յայնժամ կը կազմեն երկու տարրեր կեանքեր , երկու եսեր , բարոյական անձին միութիւնը կը խղի կը բաժանի յերկուս : Սոյա հակառակ , երբեմն ևս յիշողութիւնն ինչ ինչ ախտային պատճառաց ազդեցութեան տակ կ'ստանայ բայցակայ գրգռութիւն , — ինչ որ կը կոչուի գերացութիւն (hypermnésie) :

կարգաւ։ ամենէն յառաջ ստացեալ ծանօթութիւնք ամենէն վերջ կ'անհետանան ի մտաց։ Նախ կը կորսուի յիշատակն շաբաթուն յորում է ոք, յետոյ ամսոյն, յետոյ տարուան, և ամենէն յետոյ մանկութեան յիշատակք և իւր անուն։ Յիմար կին մը յաճախ կը մոռնայ իւր ամուսնութեան անունք, մինչ շատ լաւ կը պատասխանէ դեռ իւր օրիորդական անուան։ Ծերունին ևս, թէ և նորա յիշողութեան տկարացումը բնութեան կարգին մէջ է և չէ ալտարանական, մի և նոյն կարգով կը կորսնցնէ իւր յիշատակներն։ Երբեմն կորուսան անդառնալի է, և երբեմն կը վերադառնայ յուշն, երբ յիշատակ վիշարդառնան, սազման կարգով է ո՛ր կուգան, նախ հնագոյնք, և ապա տակաւ նորերը։ Ուշիմ եւ ուսեալ անձ մը հիւանդութեամբ յուշաթափ եղած էր բոլորովին։ Երբ վերասացաւ իւր յիշողութիւն, նախ սկսաւ հեգելով, ապա կարգաց առանց հեգելոյ։ իւր նորագոյն ծանօթքն ու բարեկամքն ամենէ վերջ ձանչցաւ։

(Նարունակելի)

Ո. Յ. ՊԵՐՊԵՐԵՍԱՆ

ԶԱՆԱԶԱՆՔ



ԾԱՂԿԱՐԱԿԱՆ ՀԱՏՈՒԱԾՔ

ԵԶԱՐԱԶԳԻ ՄԱՏԵՆԱԳՐԱՑ

Գրեթէ ամենայն իսկ աշխարհն Հնդկաց յարեելս կոյս հայի, ոչ այնչափ ի լայնութիւն ընդարձակեալ, որչափ դէպ ուզիվ ի հանդիպոյ։ Իսկ ընդ հարաւակողմն բարձրաբերձ բարձունք ամբաւնան։ այլ կողմանքն հարթ և դաշտաձև են, և հորդեն ձանալարհ հանդարտ ի դաշտան բազում դետոց անուաննեաց, որ ի կաւկաս լեռնէ ելանեն։ Ինդոս յրտագոյն քան զայլսն է։ ջուրք նորա ոչ ինչ կարի օտար ի գունոյ ծովուն է։ Գանդէս գետ ազնը-ւագոյն յարեելից ի հարաւակողմն դաւառին ընթանայ, և անցանք իներքոյ ի ներք անդամն կոչելու ծովունին պատկանագիրս գրոց։ Են հաւք՝ հաւանք նըմանող հնչման մարդկեղին բարբառոյն լի-

րեւելակողմն շրջեցուցանեն։ Եւ երկոքին մտանեն ի ծովս կարմիր և կարեն միշտ զգեսեզերսն, և բազում ծառատունկ մեծամեծ մասամբ երկրին ուտեն։ ամենայն ուրեք արգելեալ լինին ի քարանց յորս բազում անգամ բախւեն։ իսկ ուր հող կակուզ գտանեն, եղտերս և կղզիս գործեն։ Ակեսինէս զինդոս գետ սոտուարացուցանէ։ և յորժամ ինդոս ի ծով դիմելոց իցէ, ի մէջ առնու զնա, և մեծաւ դպրուելով բախին ընդ միմեանս գետքն երկոքին։ քանզի սաստկագոյն բերանովս գեյ պատահէ հոսանաց ինդոս գետոյ, և ոչ ջուրքն յորժամ բախիցին տան տեղի։ իսկ Դիարդենէս ոչ ինչ երեւելի համբաւաւ է, քանզի ընդ վերջին կողմանս Հնդկաց աշխարհին ընթանայ։ այլ ոչ կոկորդիտացաց միայն որպէս նեղոս, այլ և գեղիինաց և անծանօթ յայլոց ազգաց նհանդաց սնուցիչ լինի։ Եթիմանտոս բազում անգամ աստ անդ խոտորեալ է, և որք առ գետոյն բնակին, հանեն առուս ի նմանէ առ ուսոգանելոյ։ և նմին իրի իսկ սակաւելի ինչ միայն մնացորդս առանց անուան ի ծովս ընկենու։ Բաց ի սոցանէ այլովք ևս բազմօք գետովք բաշխեալ բաժանի գաւառն ամենայն, բայց ոչ հոյակասք են քանզի չհոսեն ընդ բազում վայրո։ իսկ զիողմանսն որ մօտադպոյնք ի ծով են, հարկանեն հողմք հիւսիսոյ։ իսկ կողմանք որ ի լեռանցն ամրացեալ են, պատեհ են սնուցանելոյ զարմուխու երկրի։ Այլ այնպէս սահմանեալ փոփոխմունք ժամանակաց ոշխարհի այլակերտ են ի կողմանան յայնոսիկ, զի յորժամ այլ կողմանք աշխարհի շեռակալ իցեն ի տասպոյ արեգական, ըզ-Հնդկաց աշխարհն ձիւն ունի։ և դարձեալ յորժամ այլ կողմանք սոտուցեալ իցեն, անդ անհնարին սոտախառն ջերմութիւն է։ Նա և ոչ հան ի վեր բնութիւն զալատնուըս իրացն։ Ծովս ևս որ զնովս պատեալ է, ոչ ինչ օտար յայլոց ծովուց է գունով իւրով։ Բայց քանզի յերիթրոս թագաւորէ անուն կոչեցաւ ծովուն, որ անտեզեակըն են կարծեն թէ կարմիր են ջուրք ծովուն։

Երկրին առատարեր է կտաւոյ։ բազմաց ձորձք անտի են, կեղեւք ծառոց կակուզք և փափուկք են իբրև զքարտ և ընդունին զնշանագիրս գրոց։ Են հաւք՝ հաւանք նըմանող հնչման մարդկեղին բարբառոյն լի-

նելոյ : Են և անասունք որ ոչ ընդելականք են այլոց ազգաց , բայց միայն եթէ ածեալ իցեն առ նոսաւ Նոյն երկիր սնուցանէ ոնդեղիւրս և ոչ ծնանի իսկ փղաց առաւել ևս յաճախութիւն է աստ քան յԱմբիկեցւոց աշխարհին , եւ ըստ յաճախութեանն նոյնպէս և յաղթանդամութիւն նոցա է : Գետք որ հանդարտութեամբ տանին ըզ յամիագնաց ջուրս իւրեանց՝ ոսկի բերեն : Իսկ ծովն ի ծովելերոն ականս պատուականս և մարդարիտու ընկենու : Եւ ոչ այլ ինչ քան զայն պատճառք ընչաւետութեան նորա են , մանաւանդ յորժամ զտուրեաւ . սիկ փոխուսումն չարեաց իւրեանց ախաեցին և յապահն արտաքինս . քանզի տւելորդաց ծովուն եռացելոյ՝ այնչափ գինք են որչափ ցանկութիւնն սահմանէ նոցա : Որպէս ամենայն ուրեք նոյնպէս և ի նոսադիր տեղեացն ձեւիչ մտաց և բարուց մարդկանն լինի : Զմարմինս իւրեանց ծածկեն մինչև ցոսս արձնաւորաւ և ագանին օդս յոսա և կտաւով զգլուխս իւրեանց պատեն . կախւեալ են գինդք զականջաց նոցա . զտիգս իւրեանց ոսկուով զարդարեն , և նոքիմբք առնի խտիր ազնուականութեան և ընչաւետութեան : Սանդրեն բուզում անգտմ զվարսս իւրեանց քան եթէ խուզեն . իսկ կդակք նոցա միշտ առանց սափրելոյ են . իսկ զմնացեալ մորթ երեսացն ամենեւին իսկ ողորկեալ վիրայեն :

Այլ գեխութիւնն թագաւորաց նոցա , զար նոքա մեծաշուք փաւաւորութիւն կոչեն , առաւել է քան զչարիս թագաւորաց ամենայն ազգաց : Յորժամ ի հրապարակի ուրեք կամիցի երեւել թագաւորն , խնկանոցս արծաթիս առաջի տանին սպասաւորք , եւ զամենայն ճանապարհն , ընդ որ կամի անցանել , հոտովք լի առնեն : Բազմի նոտ ի գեսազակս ոսկիս , զորովք մարդարիտք շուրջ կտն կախւեալ . կերպասք ոսկենկարք , և ծիրանեւով խտոն են ծորձք նորա զոր ագանի . զհետ գեսազակին երթան պահապանք վասեալք յորոց միջի կան հաւք ի վերաց առասց . որոց ուստուցեալ են գեղգեղ եալ նուագել ի զրօսանն թագաւորին : Եւ ունին արքունիքն սիւնս ոսկեգործս զորովք տարածեալ է որթ ոսկեզօծ , և ի վերաց որթոյն պատկերք արծաթիք հաւուց որոց աեսլեամբն առաւել ուրախ լինին : Յաց են արքունիքն եկելոցն յորժամ զվարսսն սան-

դրիցէ կամ զարդարիցէ . յայնժամ պատասխանի հրեշտակութեանցն տայ , և դատաստան ժողովրդեանն առնէ : Հանեալ զոտս նորա օծանեն անուշութեամբք զոտս նորա : Մեծ քան զամենայն աշխատութիւն որսք են նորա , զանասունան գիտիեալս յարգելոցին հարկանել մինչդեռ հարձքն նուագիցեն և ըզձանայցեն յաղողութիւն : Նետք նոցա երկկանդեանք են , զոր արձակեն մեծաւ զօրութեամբ , ոյլ ոչ ճարտարութեամբ : Քանզի նետ՝ որոյ ամենայն զօրութիւն ի թեթևութեան կայ , ծանրացեալ դժուարին առնի : Ընդ կարճ կարճ ճանապարհու երիւարաւ անցանեն , իսկ յորժամ երկարագոյն է չուն՝ փիղք ձգեն ըզ կառան և զամենայն մարմինս յաղթ գտղունացն ոսկիապատ ծածկեն : Այլ զի մի ինչ ի վնասակար սովորութեանց պակաս լինիցի , ոտիկապատ գեսազակօք ընդ երկար տողեալ երթայ զհետ կարգ հարձիցն զատեալ և բաժանեալ է գունդ նոցա ի կարգէ բամբշանն , բայց հաւասարէ նորա զեղսութեանն : Կանայք պատրաստեն զկերակուրըս նորա : Եւ գինին ի նոցունց պաշտի , զոր յաճախագոյնս սովորութիւն է ամենայն չնդկաց առնուել ի կիր : Զթագաւորն յորժամ անսապակաւն և ֆնովի թմրիցի առեալ առնին հարձք նորա ի սենեակն կարդալով հայրենի երգովի զցայգութեան դիմը :

Ո՞ս ոք կարիցէ տւատալ թէ ի մէջ այնց չարեաց յաճախելոց իցէ փոյթ և խնամվասն իմաստութեան : Կայ մի ազգ չինական և առանց պաճուճանաց , զոր իմաստունս իսկ կոչեն : Պարձանք են նոցա յառաջագոյն կանխել և գրաւել զօր օրհասին մահու . և կենդանւոյն սյորել զանձինս հըրամայեն այնոցիլ որ կամ ծերացեալ հասակաւ իցեն կամ ցաւածք . իսկ զկալ եւ միւալ մահու՝ անարդանս և թշնամանս համարին : Եւ ոչ մի ինչ պատիւ կամ մեծարանք մարմնոց՝ զոր ծերութիւնն քակիցէ գնեն , զի համարին թէ հուր եթէ ոչ ընչով ընդունիցի զնոսս , պղծի : Իսկ նոքա որ ի քաղաքս ըստ հասալակաց սովորութեան կեանս կեանս , տախն թէ զգնացս տառեղացն քաջ նշանարեն և զինելոցսն պատմեն : Եւ հումարին նոքա թէ որ երթան կամակար ի մահ , յայն սակա երթան զի Յհանդուրժեն հասանելոյ նորա : Դիս իսկ

Համարին զոր ինչ միանդամ սկլիզըն առնեն սպաշտելոյ , մանաւանդ զծառո , զորս թէ բռնադամէ ոք , գլխոյ ալտամիժք կան : Զամիս ի հնդեւտասան աւուրս սահմանեն , բայց տարւոյ կատարեալ ժամանակք պահն : Ի գնացից լուսնի նշանակէն զժամանակն . ոչ որպէս բազումք տունեն , յորժամ լնուցու աստղն զիւր բոլորն բոլորակ , այլ յորժամ ծոլիցի ի մահիկ եղջլերս , եւ վասն այնորիկ կարճագոյն ամիսս ունին քան զամիսս այնոցիկ օր ի բավանդակ լըս-լոյ լուսնի կարգեն զժամանակ ամսոցն : Եւ այլ ինչ բազում պատմի զնոցանէ , բայց ինձ այսպէս թուեցաւ թէ չէ պատշաճ նոռքիմք զկարգ իրացն յամեցուցանել : (Զ. Դպր.)

(Յարգ) Կ. ԿՈՒՐՏԵԱՅ ՌՈՒԻՖԱՅ

Հ. Յ. ԳԱՅՐՃԵԱՆՅՅ վասն զործոց եւ արութեանց
(Միեթարեան Վ. Աննոց) Աղեքսանդրի Անձի

→→→→→

ԶԱՅՆ ՀԱՅՐԱԿԱՆԱԿ

—

Լըւիջի'ր , որդեա'կդ իմ , ձայնիս այսմիկ հայրականի . Նաւուղլին է այն բարբառ յաստեացս ի ծով բազմախութ . իրր արձագանդ իմն է դա վեհի ձայնին յաւիտենից .

Որ անոայցէն՝ մոլորի ո՛չ :

Ցեղրա'րս քեզ ւի բարեկամս լիցին մարդիկ համօրէն . Իդէք ի քեզ յու վեսցին վասն երջանիկ բախտ տի այլոց , Եւ գութ ի սիրա քո անկցի ընդ ամենայն չըւառութիւնս , Ողբացողին լե'ր ողբակից :

Մի' արտաքին շըքոյ փայլումն ի քէն պատիւս ինչ ընկալցի . Ի լաւութիւնս հայեսջիր դու , դուզնաքեայ է այլ ամենայն , Եւ բազում այն է զի որ փոքր ոք երեխ յաչս աշխարհի՝ Մեծ տառջի է Աստուծոյ :

Տառապելոց սրտից համայն լե'ր ապաւէն նախախընամ . Եթէ չարեացն ինքեանք պատճառք՝ գըթասցիս դու կարժանաւալ :

Լուր մըտադիւր որում առ քեզ գայ ըզ սրտին մերկանալ խորս ,

Բեռնաւորին առուր ձեռունդ :

Երդեսջի'ր յանցնիւր ծընունդ , լացցե'ս յանկումն ամենայն ,

Մի' զարժանիս ինչ ուրուք ուրացիս դու , և գու նախ

Սփուեա' մազթանս զօրօրանաւ , ըզդամբանաւ ա'րկ ծաղկունս

Եւ սորդենիս վառաց' ի ձօն :

Մի' երբեք մընացցես խուլ աղաղակի քոց հայրենեաց :

Ի վըտանդի' հարցես սպաս , ի մոլորման՝ լե'ր կարեկից .

Կենօք չափ' եթէ պիտոյ իցէ' նըմին պոչապանեսջիր ,

Այլ ո՛չ պատուոյ քոյ ի գին :

Իսկ ակն ունել վախտարինի յետ սպասու ո՛չ է արժան :

Ի մօտալուտ վիշտ վըտանդի' սիրայնոյ մօրս ի փրկութիւն :

Պա'րտ է ի վեր ամբառնալ զաջ , այլ կարել ո՛չ երբեք Յորժամ հասեալ գայ վաղիւ :

Մի' յընտանեաց ոգւոյ ի բաց լիցի քեզ ընաւ խոտորել .

Գիտիցէ՞ս , մանրանըկար պատկեր ազդին են ընտանիք .

Մի' լինիր նախանձարեկ թէ ի մերոց փայլոցի ոք ,

իսկ թէ նեղի' լե'ր գըթաստա :

Ամենեցուն ձեռընկալու լիցիս ի յելս նոցին կամ յէջ ,

Մի' թողուցուս զոք առանձին և մի' կեայց ցես դու մեկուսի :

Ո՛չ ընդհատ երանելի լիցի քեզ տալ քան առնուլ :

Մի' հաւատար զի գոն անձիրք :

Եւ օրհնեացէ ըզքեզ Աստուած , ո՛վ որդեակդ իմ , և մանուկ .

Տիոցդ աւուրք անցցեն զըւարթ իրեւ գալուն գեզածիծալ :

Եւ օրհնեալ ևս ի զաւակէ քումմէ՝ անմիկ անելիւան

Առնարհեսցիս դու յալիս :

Թարգ . Ա. Յ. Պ.

4890 ՄԱՅԻ ՏԸ ՅՈՒԺԱՅԱՅ

— ՀՅԱՅՑ —

ԽՐՈՒՄՆ ՅԱԽՍՁԻ

Ա.

Երբեմն կը պատահի որ, Բրիտանիոյ կամ Սկովտիոյ այս ինչ ծովեղբն, ուղեոր մը կամ ձկնորս մը, միահարթ և աւազուտ գետնի մը փրայ, հեռի ծովափէն, ջուրց տեղատուութեան ժամանակ, երբ կը ճանուարհորդէ, յանկարծոյն կը տեսնէ զի վայրկեան առվայրկեան տաժանաքայլ՝ ըլլայ ուղին։ Ծովափը իւր ոտից տակ ձիւթ մէ գողցես իւր կօշկաց ներբանը կը փակչի գետնին. այլ ոչ ես է անդ աւազ, այլ ոստղ։ Համակ չոր ու ցամաք է ծովափը. բայց իւրաքանչիւր քայլին, երբ ոտն ի վեր կ'առնու ուղեւորն, թողած հետքը ջրով կը լեցուի։ Սակայն եւ այնպէս աչքը բնաւ չտեսներ փոխիտում մը. անսահման ծովեղբը միասլողաղ է եւ հանդարտ, աւազն ունի նոյն տեսարանը յարև միշտ, ոչինչ կ'որոշէ հաստատատրում գետինը՝ գետնին որ ոչ այլ ևս է հաստատուն. ծովային ժժմակներու զուարթութիւն հոյն միշտ խառնամառն կ'ոստոստեն անցորդին ոտից վրայ։

Բ.

Ուղեորը յառաջ կը վարէ ուղին, կը յենու գետնին, գուն կը գործէ մօտենալու ծովափին։ Խռովեալ չէ։ Է՞՞ խռովի։ Միայն բան մը կ'զգայ, գողցես իւր ոտից ծանրութիւնը կ'աւելնայ իւրաքանչիւր քայլին։ Յանկարծուստ ոտները կը սուզին երկու կամ երեք մատնաչափ։ Այլ ևս հաստատ դիտէ թէ ասպահով ու լաւ ճանապարհի մէջ չգտնուիր. կը կենայ, հասկընալու համար թէ ո՛ւր է։

Գ.

Յանկարծ կը նայի իւր ոտից. աներեսոյթեղած են ոտներն։ Աւազը կը ծածկէ զանոնք. աւազէն գուրս կը քաշէ ոտներն։ Կ'ուզէ դառնաւլ յեսս ընդ կրունկն, կը դառնայ ի թիկունս. ևս առաւել կը խորսառուցին ոտներն։ Աւազը կը հասնի իւր պճղանցը։ Աւազէն գուրս կը նետուի դէպի ձախ. աւազը կը հասնի մինչև ի կէս իւր որունիցն. դարձեալ կը նետուի դէպի յաջ, աւազը կը հասնի մինչև իւր ծնդանցը։ Յայնժամ անբացարելի սոսկմամբ կ'զգայ թէ խորտմուխ եղած է աւազուտ

ծովափին մէջ, և թէ իւր ներքեւ ունի վայր մը ուր չէ հնար մարդոյ քայլել որպէս ձկան գալ ի լիւզ։ կը նետէ իւր բեռ, եթէ ունի բեռ մը, կը թեթևանայ ինչպէս նաւ մը ի ժամու վտանգին. այլ ոչ ևս է ժամանակ. աւազն անցած է ի վեր քան զծունգսն։

Դ.

Կ'աղալակէ, կը շարժէ իւր գլխարկը կամ իւր թաշկինակը. աւազը կը գրաւէ իւր մարմինը առ սակաւ սակաւ։ Եթէ ամայի է ծովափը, եթէ կարի հեռի է ցամաքն, եթէ ծովածածուկ աւազակոյտն շատ գէշ համբաւ մը ունի, եթէ չկայ դիւցազն մը ըրջակայից մէջ, ամէն ինչ վրձարեալ է. դատապարտուած է աւազախիր ըլլալու։ Դատապարտուած է այն սոսկալի, երկարաւու, անվրիպելի, անողոքելի թաղման զոր չէ կարելի յասպազել և ոչ փութացնել, որ կը տեէ ժամեր, որ չվերջանար, որ կը բռնէ զքեզյոտին, ազգատ, քաջառողջ, որ ոտներէդ կը քաշէ, որ յանցնիւր ճգան զոր կը փորձես ընել, ի մէն մի կանչ և ի կառանչ զոր կ'արձարես, զքեզյ խուն մի ևս կը քաշէ ի խորս, որ թուի թէ զքեզյ կը պատժէ ընդդիմութեանդ համար, հետզհետէ պնդելով զքեզյ իւր գլին մէջ, որ յամրաբար կը մոցնէ զմարդն ի գետին թողլով նմա ժամանակ դիտելու հօրիզոնը, ծառերը, դալարաւէտ դաշտերը, դիւզին ծուխերն հովտին մէջ, նսւուց առագաստներն ծովուն վրայ, թոչուններն որք կը թոչին և կ'երգեն, արեգակը, երկինքը։ Աւազախորումը, գերեզմանն է որ եղած է մակընթացութիւն և որ կը բարձրանայ երկրիս խորէն դէպի ի կենդանի էտի մը։ Իւրաքանչիւր վայրեան դիտալատիկ մ'է անողոք։

Ե.

Զուտականն կը փորձէ նստիլ, ընկողմանիլ, յափսիթերս խազալ, բոլոր այն շարժումներն զորս կ'ընէ, կ'ընդաւազեն զինքը. կը կոնգնի անդրէն. կը սուզի. կ'զգայ թէ կ'ընկուզի. կը ճշէ դառնակուոչ, լալագին արտասուաթոր կը պազատի, կականաբարձ կ'աղալակէ առամզս, կը գելու, կը գալուիէ բազուկները, յուսակտուր կը տագնապի։ Ահա մինչեւ իւր որովայնն խրած է աւազին մէջ, աւա-

կը կը հասնի իւր կրծոցը . այլ ևս մարդը կիսարձան մ'է : Բազուկները վեր կը վերցընէ , մոլեգին հառաշներ կ'արձակէ , կը կծէկ կը գալարէ եղունգներն աւազին վըրայ , կ'ուզէ զերծանիլ այս մախիքն , կը յենու իր արմկանց վրայ ազատելու համար իւր անձը այս կակուզ պատեանէն . մոլեգնաձայն կը հեծեծէ . աւազը կը բարձրանայ , աւազը կը հասնի ուսոցը , աւազը կը հասնի պարանցին . այժմ դէմքը միայն կը տեսնուի : Բերանը կը ճչէ , աւազը զայն կը լեցնէ . լուսութիւն : Աչերը տակաւին կը տեսնեն . աւազը զանոնք կը փակէ . գիշեր : Յետոյ ճակատը կը փոքրկանայ , խուն գիսակ ինչ հերաց կ'երերի աւազին վրայ . բազուկ մը կը բարձրանայ , աւազին մակերեսոյթը կը ծակէ , կը շարժի , կը տատանի , և անհետ յաչաց կը կարնչի . — շարաշը՝ կ անհետացումն մարդոյ :

Վիլթոր Հիմի

(Բարդ.)
Մ. Ա. Ա. Ա. Ա. Ա.

ՄՏԱՄԱՐՁԱԿԱՆ

Ա.

Ադամանդը ադամանդ մ'է երբ մուրաց կանին մատին վրայ իսկ ըլլայ . միայն թէ , մուրացկանին մատին վերայ , ոչ ոք պիտի ուզէ հաւատալ թէ ադամանդ մ'է այն : ՄԵԿԱՌՈՒԹԻՒՆ

Այս ադամանդը՝ ադքատ հանձարն է : Ազգատ հանձարն կ'ուզէ վաճառել , իւր ադամանդները այսինքն իւր մտաց ընտիր արդիւնքներն . բայց որովհետեւ ազգատ է , ոչ ոք կ'ուզէ հաւատալ թէ այդ արդիւնք արժէք մի ունենան :

Հանձարեղ մարդիկ մեռած են ատանելով գոհարներ իւրեանց ուզեղին մէջ . և իւրեանց մահէն յետոյ ճանչցուած է թէ ընտիր և թանկագին էին այդ գոհարներն :

Բ

Աստուած կը սիրէ զմարդիկ , ըստ ՍԵՆԵԿԱ . բայց հօր մը սիրով և ոչ թէ մօր : ՄԵԿԱՌՈՒԹԻՒՆ

Մայրական սէրն կը ներկայացնէ այն ծայրագոյն գորովի և անձնուիրութիւնն զոր մարդկային սիրաը կրնայ պարունակել : Մայրը ուրիշ բան չգիտեր բայց միայն . սիրել և ներել : Հօր սէրը աւելի

պաշտպան խստութիւն մի և աւելի խոհեմ անաշառութիւն մի ունի . հօր համար ըստած է «Որ բարւոք սիրէ , բարւոք պատմէ» : Գ

Նախնիք կը պատուիրէին հայցել աստուածոց օգնութիւնը բազկատարած և ոչ թէ խաչաձեւ ձեռներով :

ՄԵԿԱՌՈՒԹԻՒՆ

Ի զուր կը խնդրէ ոք երկնից օգնութիւնը եթէ ինքը չաշխատիր իւր գործոց յաջողութեան համար . «Դու քեզ օգնէ , երկինք ալքեզ պիտի օգնէ» կ'ըսէ առածը : Զինական առած մի խրատ կուտայ երկրագործին որ իւր արտը հերկելէ , ոսոգելէ և նորա վնասակար խոտերը քաղելէ յետոյ միայն հունձք խնդրէ յերկնից : Աթենացիք կ'ըսէին «Աստուած կը սիրէ օգնել նմա որ կ'աշխատի» :

ԹՂ.ԹԱԿՑՈՒԹԻՒՆՔ «ԾԱՂԻԿ ՄՈՆԱԿԱՆՑԻ
Կիրասոն . Ա. Ա. Զեր հինգամսեայ բաժանորդագինը ստացանք :

ՕՐՏՈ . Խ . Հ . Զեր յղած գրոշմութղթերն 5 գահեկան պակաս արժէք ունեցան աստ : Մարզուն . Մ . Բ . Ա . Զեմք գաղրած բնու Ծաղիկ մանկանց զրկելէ Զեզ , թէպէտ և Զեր բաժանորդագինը տակաւին չեմք ընդունած :

Զմիւննիա . Յ . Շ . (Հ . Բ .) Նախկին բաժանորդաց հաշիւը պէտք է որ ամբողջապէտ և որոշ կերպազ կարգադրէք : Նոր բաժանորդք կ'ստանան իւրեանց թիւերը երբ բաժանորդագինները կը հասնին մեր ձեռքը :

ՆՈՒԻԻՐԱՏՈՒՈՒԹԻՒՆ

Գատրգիւզի Ս . Թագաւոր եկեղեցւոյ քահանաներէն Արժ . Տ . Խոսրով Գալբագձեան աղքամիրաբար և տաղեկան Ծաղիկ Մանկանց կը նուիրէ Գիրմասատու ազգային վարժարանին աղքատիկ ուսանողաց :

ՎՐԻՊԱԿԲ ԺԹ . ԹՈՒՈՅՑՆ Մէջ
Էջ Սիսնակ Տոլ Վրիսակ Ուղիղ
297 Ա . 45 Արտաւազգայ . Արտաշա-
տայ
301 Բ . 25 Հորկ էր սրդին հարկ էր
զի սրդին
302 Բ . 45 յօրէն անոր յօրէ անոր

Արտօնաւէր Ա . ՍԱՐԱՅԵԱՆ

Տնօրէն—Խմբազիր

ՄԵՀՐԱՆ ԱՄՓԱՆԱՋ

Տաբագր . ՆԵԱՆ Կ . ՊԵՐՊԵՐԵԱՆ
Կ . Պօլիս , Լավի Զապրիկ հաստէսի , 61 .